

ԼԵՒՈՆԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎՄՐԺՄԱՆ

Ի ՀՌՈՎՄ



Մ ՉՆԻԻ բարեկամէ մ'առ իս ու
 զարկուած ընդարձակազոյն տեղե-
 կազրէ մը շատ տեղ զրեթէ բառ առ
 բառ կը համառօտեմ հետեւեալ ծա-
 նօթութիւնները՝ այժմ փայլուն ընթաց-
 քի մէջ գոհուող Հոռոմայ Լեւոնեան—Հայ-
 կական բարձրազոյն վարժարանին վրայօք :
 Թեւեւտա և վերոյիջեալ բարեկամս փափաք
 յայտնած է՝ որ իւր անունն շայտնուի Բա-
 ճաշի մէջ, այլ այդ պարագան չի բացատր
 որ ես հրապարակաւ շայտնեմ այս սողերով
 առ նա ունեցած լիուչի շնորհակալութիւնս
 իւր կողմէ աշխատութեան մասին :

Վերոյիջեալ վարժարանին շեռնեան կը-
 շումն հայկականի հետ միացած՝ դարոցցի
 դարս անմահ պիտի պահէ մեր ազգին մէջ
 այժմեան արեւելասեր և յատկապէս հայա-
 սեր Սրբազան Լեւոն ԺԳ. Քահանայապետին
 անունն և արդիւնքն, և մեր ազգին կողմէն
 ալ իբրեւ յաւերժական երախտագիտութեան
 նշան մը պիտի համարուի՝ իւր զահակալած
 քաղաքին մէջ արձանագրուած՝ այս Հաստա-
 տութեան ճակատին վրայ, որուն հիմնադրու-
 թիւնն Սրբազանին սուտաձեռնութեանն ան-
 բաժան՝ ծնունդ է նաեւ այն վեր սկզբունքին
 և նպատակին, զոր ակնայայտնի ցուցեր և
 քարոզեր է Մեծ Քահանայապետն իւր առ
 արեւելեան ազգ ունեցած հայրական սիրոյն
 և իրաւասական յարաբերութեանց մէջ :

Թեւեւտա և Հոռոմայ մէջ շատոպ հայկա-
 կան վարժարանի մը կառուցման իրազօր-
 ծութիւնն այժմեան մեծաոգի Քահանայա-
 պետին արդիւնքն եղաւ, այլ այդ բանին
 գողափարը կամ փափաքը բաւական հին էր-
 այնպէս որ դեռ եօթնեւասաններօգ զարէն
 սկսեալ՝ Պօզոս Բոնոնիացի իտալացին : որ
 ֆարոզդաց կարգէն էր և Նախիջեանի ե-

պիսկուպոս, « Բաւալտն շեպելով իրեն խնո-
 « մոց յանձնուած ժողովրդեան օգտին համար
 « ի Հայաստան իրեն ջանքովն ու ծախիք
 « հաստատած դպրատունները, պանդխաու-
 « թեամբ գնացեր էր մինչեւ յարեւմտեան
 « Հնդկիս, և ի դարձին մեռեր էր ի Սպա-
 « նիա, և կտակաւ յանձնած՝ որ իր ար-
 « դեամբք զուարուած ստակը գործածուի
 « Հայոց ազգին հաւար մասնատր դպրա-
 « տոնն մը հաստատելու ի Հոռոմա էլ թէ-
 « պէտ այլ և այլ պատճառներով՝ իր փա-
 « փաքն և կամքը անգործ մնացին, բայց
 « փոխարէն սահմանուեցան՝ որ ի Հոռոմ
 « այն ատենի դեռ նոր հաստատուած Սրբ-
 « բանեան վարժարանին մէջ՝ որչեալ թուող
 « հայազգի պատանիք ալ առնուին, որոնց
 « ինամբն ու ջանքն ըլլայ ազգին հոգեւոր
 « և ուսումնական բարոյն համար աշխատել » :

Այդ օրոշմունքն իր արդիւնքն ունեցաւ. և
 այնուհետեւ սկսան հայազգի պատանիք ալ
 ընդունուիլ վերոյիջեալ Սրբանեան վարժա-
 րանին մէջ, որ Սրբանոս Ը. Քահանայա-
 պետին հաստատուած՝ բարձրազոյն դպրոց
 մ'էր, իբրեւ յաւերժուած մի հաւատոյց տա-
 րածման միաբանութեան, որ կը հաւա-
 քուէին արեւելեան ամէն ազգերէ աշակերտ-
 ներ, որոց նուազանքն էր ուսումն ստանալէ
 վերջը քահանայ օժոնիլ և վառնալ իւրաքան-
 չիւրն իրեն հայրենեաց մէջ օգտակար ըլլա-
 լու՝ հաւատոց և բարի վարոց քարոզատու-
 թեամբ : Այս վարժարանն մինչեւ այսօր կան-
 գուն է, և ոչ միայն ուսմամբ զարգացած,
 այլ և ընդարձակուած է՝ իւր դռները բա-
 նալով նաեւ ափրիկեան և ամերիկեան աղ-
 զաց և աշխարհաց առջեւ :

Այսպէս ուրեմն մինչեւ այս վերջին տա-
 րիներս վերոյիջեալ Նախըւանի եպիսկոպո-
 սին շատոպ հայկական վարժարանի մը բաց-
 ման փափաքն՝ միայն փափաք մնացեր էր.
 ինչպէս նաեւ իրմէն առաջ վերհազոյն լանձի
 մ'ալ նոյնանման գովելի երանպն ու ձեռնար-
 կութիւնն ապարդիւն էր մնացեր : Այդ վե-

1. Զարբ. հ. Գարեգին. Պատմ. Դպր. Բ.
 Հար. նոր մատենագր. Վեներիկ, 1878, էջ 22 :

հազոյն անձն է յուլեան սամարը նորոգող Գրիգոր ԺԳ. Քահանայապետն, որ իր կենաց վերջին տարիներուն մէջ ազգութիւնն՝ յա- ցոյց առ ուզելով առ հայ ազգութիւնն՝ յա- սուկ կոնգակով մը 1584 տարւոյն մէջ կը յայտնէր Հայոց պարոյցի մը հաստատութեան ձեռնարկը, ձեռնարկ մի՛ որ որչափ մեր ազգին համար բաղձալի բարիք մ'էր, այնչափ ալ ցաւալի եղաւ յաջորդ տարւոյն մէջ Գրիգոր ԺԳ. վերահաս մահուամբը խափա- նուելով : Թէ իրաւացընէ որչափ մեծ բարիք պիտի լինէր այդ խափանուած հաստատու- թիւնն՝ յայտնի է մեզի նորա հաստատուած պայմաններէն ու ձեռէն, զորս նոյն Սրբա- պանն յառաջ կը բերէ իր կոնգակին մէջ. արովհետեւ այդ դպրոցն ընդ հովանաւորու- թեամբ երկու ձիրանաւորաց պիտի ունենար քիւր ասորակարգեալ մեծաւորներն և աւու- ցիչներն, հանգերձ յասուկ զասարաններով, հաւասար ուրիշ համալսարանաց՝ մասնակից լինելով նոյն կարգի բարձրագոյն ուսումնա- բանաց իրաւանց և առանձնանորոգութեանց, մինչեւ վարդապետական (Doctoratus) ա- տինանով պատկերու իւր աշակերտներէն ար- ժանաւորները ։ Ե՛կէ խօսքով՝ այդ հաստա- տուելիք հայկական դպրոցն՝ իրաւանց և ար- տօնութեանց մասին՝ պիտի ունենար այժ- մեան Ուրբանեան վարժարանի կազմակեր- պութիւնն ։

Որչափ որ Ուրբանեան վարժարանն հայ պատանեաց կրթութեամբ՝ ընծայած է ազգիս ոչ սակա նշանաւոր եկեղեցականներ հոգեւոր ետանդեամբ և բարեպաշտութեամբ՝ մերձա-ւորապէս 250 տարիներու շրջանի մը մէջ, բայց միւս կողմանէ իւր սուած կրթութիւնն միակողմանի լինելով՝ չէր կրնար ըստ ամե- նայնի հասնիլ իւր փափարած նպատակին, որ էր հայ ազգի բնաւորութեան, զգացմանց և պահանջմանց համեմատ հովիւներ ուղար-կել իրեն, որք կարող լինէին նորա բազմա-տեսակ կարօտութիւնները յարգելու ։ Այս պակասութիւնն յառաջ կու գար յասուկ հայ-կական կամ ազգային դաստիարակութենէ մը զուրկ լինելէն : Եւ յիբաւի, երբ հարկ լինի որ սակաւաթիւ հայազգի պատանիք կրթութիւն քանի մը հարիւր օտարազգի աշակերտներէ

բազկացեալ ընդարձակ վարժարանի մը մէջ, ուր այդ քանի մը հայերէ ամէն մէկն ոչ թէ միայն հեռաւոր ու զանազան գաւառներէ տինանով բաժանուած լինին, այլ նաեւ իւրա-քանիւրն գիշերօթիկ առանձին խմբերու մէջ ցրուած լինին՝ իրենց հասակին և մտաւորա-կան զարգացման համեմատ, և այդ վիճակի մէջ մեծանան մտաւորապէս 8—10 տարի-ներու շրջանի մը մէջ, առանց իրար հետ կենակցելու, առանց մայրենի լեզուն ամէն օր զործածելու, և ամէն ուսումն և մտաւոր ու հոգեւոր զարգացման որ և ինչ միջոցները օտար լեզուով ի գործ գնելով, մինչեւ տն-գամ օրական աղօթքներն, հոգեւոր խրատ-ներ լսելն, և այլն, և այլն, միթէ մենք կարող ենք և իրաւունք ունենք պահանջելու՝ որ այդ աշակերտներն շմոռանան իրենց մայ-րենի լեզուն և կամ որչափ որ մենք կը փափաքինք՝ այնչափ ուսած լինին, և կամ թմրած կամ զէթ նուազած չլինի իրենց ազգասիրութեան զգացման եռանդը և ընդ-հակառակն անած զարգացած չլինի իրենց մէջ օտարամտութեան հակումը : Յիրաւի, մեծա-պէս անիրաւած կը լինէինք՝ եթէ այդպիսի պահանջ մ'ընէինք Ուրբանեան վարժարանէն դուրս ելած աշակերտներէն, որոց դաստիա-րակներուն նպատակը և այդ նպատակին հասնելու համար զործածուած միջոցներն՝ ըստ ամենայնի իրարու մէջ համաձայն չէին, և չէին կարող բոլորովին փոխադրել ոչ աշա-կերտները և ոչ ալ այն ազգը՝ որոյ օգտին համար կը պատրաստուէին այն աշակերտը :

* * *

Ահա այս պակասութիւնը հիմնովին գա-ր մանեց այժմեան Սրբաբան Քահանայապետն՝ իւր տառտածեւն և իմաստուն նոր կարգա-դրութեամբ, վճռելով որ հայ պատանեաց դաստիարակութիւնն նախ հայազգի անձանց ձեռք յանձնուի, երկրորդ՝ որ կատարուի համեմատ հայկական ոգւով, բնաւորութեան, սովորութեանց, ծիսից և արարողութեանց, և երկրորդ՝ որ կատարուի առանձին յասուկ

վարժարանի մը մէջ, ուր մէկտեղ հասարակաց բնակարանի մէջ ապրելով՝ յատուկ բնկերութիւն մը կազմեն, և հետեւեալաւ իրենց մայրենի լեզուին և ազգային պատմութեանց և դիւտութեանց առանձինն և ընդարձակ ստումն և լորրորդ՝ որ այս առիթնայն կարգադրութեանց գործադրութեան ծախքն՝ մտտամբ մ'իւր առատաձեւութեանն և մասամբ մ'ալ Ռուսթանեան վարժարանի եկամուտէն լեցուի ։

Մենք իրեն մտաց պետումն կարգաւոր նոյն իսկ իւր խօսքերով, քահանայապետութեան հինգերորդ տարին, յամին 1888, հրատարակած Եկեղեցի մայր գրած մտարդական կոնգրակին մէջ, յորում յառաջ բերելով հայ ազգին արժանիքն, զոր վեհ ազգ կը կոչէ, և միանգամայն իւր նախորդաց առ հայ ազգն ցուցած սէրն ու բարեգործութիւններն, զորս մի առ մի կը հարուէ, կը յաւելու այսպէս. « Առդ, ի յիշատակելոց աստի օրինակաց « նախորդացն մերոց և ի նոցանց իսկ յոյ « վարկաբարզի պաշտամարկութեանց մատու « ցելոց ի հայ որերոյ առ եկեղեցի՝ յորդորեալ « և խրախօսեալ և մեր՝ զամբի ի բարերա « ընդ առ նոսա ըստ յօտարութեան արտի « մերոյ, որ արքեւէ իսկ անձկայրեաց է « ասկս արեւելոց, որ ճոխացեալն է մե « ծամեծար բարեմասնութեանց փառօք, և « նուիրական իսկ մեզ՝ իսանձարուրս ելով « քրիստոսական կրօնիցս » ։ Այսպէս աննախանձ վկայութեամբ ընդհանուր արեւելիւսոց արժանիքն հաստատելէ յետոյ, կը մասնաւորել իւր խօսքը մեր ազգին նկատմամբ, և կ'ըսէ. « Նստե ի բազմաց հետէ խորհիմք « թէ զիսբոլ և որով օրինակաւ ձեռնկալու « լինիցիմք յօրուտ ազգին Հայոց » ։ Այս խօսքերէս կը հետեւի ուրեմն՝ որ նախ Արեւելիւսոց արժանիքն, երկրորդ՝ օրինակ խնամոց նախորդացն առ Հայս, և երրորդ՝ օրուտ նոյն ազգին՝ եղեր են շարժադիմ պատճառք հաստատման Հայկական վարժարանին ի Հոլով, որուն ազնուագոյն վախճանն ալ կարգեալ է հայ երիտասարդները կրթելու յառաքելական պաշտօն, և այս կերպով՝ ժողովրդեան առաքինի և գիտուն եկեղեցականներ պատրաստելու, որոնք կարող

լինին եպիսկոպոսոց արժանաւոր օգնականներ դառնալ ։

Մրրառուս ֆահանայապետին այսպիսի վսեմ և օգտաւէտ մտածութիւնն ու վտախաբը իրագործելու համար, նախախնամութիւնն պատրաստելը էր ժամանակակից հանճարեղ և գործունեայ օգնական մ'ալ Հոլովմայ մէջ, որ ոչ նուազ կամ զուցէ աւելի օգտակար եղաւ իւր ազգին՝ իրեն բացակայութեան ժամանակ, քան որչափ օգտակար եղած էր և փափաքած էր լինել նոյն ազգին՝ իրեն գերագոյն Հոլիւ՝ մերձակայ զսնուած տանն ։ Այս անձնաւորութիւնն էր վսեմափառ հայազգի ծիրանուար իշխանն Առտոն Հասուրեան, քաջածանօթ պատրիարք կաթողիկեայ Հայոց ի կոստանդնուպոլիս, որ արդէն քահանայապետին կոնգրակին մէջ սահմանուած էր ասպիւն խնամակալու հայկական դպրոցին, որ և այդ տիտղոսով պիտի վարէր « զիրաւասութիւն և զիշխանութիւն ի վերայ զպրօցին », ինքն՝ որ կերպով մը իւր խորհրդով նստե պատճառ եղած էր քահանայապետին դիտաւորութեան գործադրուելուն ։

Հանդիսօպէս ինամակալուի պաշտօնն ստանձնելով՝ Հասուրեան ծիրանուարին առաջին փայլն եղաւ հաստատուելիք զպրօցին յարմար տեղը կամ շէնքը գտնել և զայն պատրաստել ։ Բարեբախտաբար յաջողեցաւ Հոլովմայ ստոյղպոյն և բարձրագոյն տեսարան ունեցող տեղերէն մէկը ձեռք բերելու, որ է Ս. Նիկոլայ Դա — Տոյնտին եկեղեցւոյն կից ընդարձակ վանքն, շրջապատեալ բաւական մեծակալ պարտիզով մը ։ Այս պարտիզին մէջ՝ հին շէնքին վրայ ուրիշ նորակառոյց բազուկ մ'ալ աւելցուց՝ աշակերտաց յարմարագոյն բնակարան պատրաստելով. ուր նստե իրեն բնակութեան համար ալ սննեակինը յարգարել տուեր էր ատանձին յարկի մէջ, թէպէտ և մահը վրայ հասնելով՝ երկրաւորէն զերպանց կերպով աւելի վայելագոյն բնակարանի վայելքը շնորհեց իրեն՝ իւր արդեսնց փոխարէն, յամին 1884, փետր. 28 ։

Յստալ քան մահը՝ Հասուրեան ծիրանուարն իւր շիրիլի վարժարանին հանդիսաւոր բացումը աօնելու միտթարութիւնն ունեցաւ

նախընթաց տարւոյն նոյեմբերի առաջին օրը : Նոյն օրն՝ ըստ հրամանի Սրբազան քահա- նայակետին՝ Հայազգի աշակերտը՝ որը այն տառն կը դառնուէին Ուրբանեան վարժարա- նի մէջ՝ փոխադրուեցան նորակառոյց Լեւո- նեան Հայկական վարժարանը, կազմելով նոյն ուսումնարանին անդրանիկ աշակերտաց խումբը, ուրիշ եօթն պատանեաց հետ՝ որը զեռ նոր ընդունուած էին : Բայց որովհետեւ այս կերպով Ուրբանեան վարժարանէն կը նուազեր ընդունուելիք հայ աշակերտաց թիւը, ուստի Սրբազան քահանայակետն կը պա- տուիրէր իւր կոնդակաւ՝ որ « Դպրոցն Ուր- « բանեան ըստ նուազելոյ սանուցն՝ հա- « տուցէ ամ ըստ ամէ յարկեղէ իւրմէ ի- « տալական լիւրայս արծաթիս վեց հազար՝ « առ զպրօցն հայկական » : — Վարժարա- նի բացման հանդէսը կատարուեցաւ զահե- րիցութեամբ հայազգի ինսամակաւոր Հա- սանեան ծիրանաւորին, ի ներկայութեան ուրիշ բազմաթիւ ծիրանաւոր իշխանաց եւ Եպիսկոպոսաց, Արքայից եւ այլ պատուաւոր եկեղեցական եւ աւագամեծար աշխարհական անձանց : Այս ամէն հանդիսականը ներկայ գտնուեցան նախ Հասունեան ծիրանաւորէն կատարուած հայկական պատարագին արա- բողովեանց, եւ յետոյ հաւաքուեցան նորա- շէն դպրոցին սրահներէն միոյն մէջ՝ իրենց բարեմացը թուովինները յայտնելու բարերա- րելոց :

* * *

Քանի մ'անգամ անձամբ այցելած լինե- լով նոյն վարժարանին՝ Հոգովմ գտնուած ա- տենա, թէ՛ Հասունեան ծիրանաւորին ժա- մանակ եւ թէ՛ անկէց վեց եօթը տարի վեր- ջը, պատշաճ կը համարիմ հոս վարժարա- նին շինութեան վրայ գէթ քանի մը կարե- ւոր տեղեկութիւններ տալու ընթերցողաց :

Ենթին ամբողջութիւնը կարելի է երեք մասի բաժնել, այսինքն՝ հին վանքն, նոր վարժարանն եւ եկեղեցին :

Առաջին երկու մասերն կը գտնուին պար- տիղի մը մէջ, կից եկեղեցւոյն : Տեղը Հոգի- մայ բարձր դիրքերէն մէկն է, ուր աշակերտը

շատ հանգիստ եւ առողջ կեանք կը վարեն : Հին վանքն՝ որ շատ ընդարձակ շինութիւն մ'է, առ այժմ՝ վարձու արուած է ուրիշ կրօնաւորական հաստատութեան կամ դպրո- ցի մը : Իսկ յասկապէս վարժարանի մասն, որ ինչպէս կանխաւ ըսինք, Հասունեան ծի- րանաւորէն նոր շինուեցաւ, աւելի զուարթ է եւ աւելի ճաշակով կառուցուած, յարմա- րագոյն դպրոցական կենաց պահանջներուն : Երեք յարկ ունի վարժարանին այս մասն. երկու վերին յարկաց մէջ՝ սրահ կամ բա- ժանումն կայ աշակերտաց համար, բաց ի զանազան ուրիշ սենեակներէ, որը վայելչա- պէս կահաւորուած են՝ ըստ յարմար պարա- գայից գործածուելու համար : Ամէն մէկ ա- շակերտ ունի իւր յատուկ սենեակն պատ- շաճ ընդարձակութեամբ եւ կարեւոր կահուք. այդ սենեակները կը ծառայեն աշակերտաց իբր բնակարան թէ՛ ուսմանց աշխատելու եւ թէ՛ ննջելու համար : Բաց ի վարժարանի մը կարեւոր եղած ուրիշ դիրութիւններէ՝ կը գտնուի նաեւ զբառուն հի հասարակաց՝ եւրոպական եւ հայկական տպագրութեանց շափաւոր հաւաքածուով : Աշակերտը որոշեալ ժամերով կրնան զբօսուիլ վարժարանին յա- տուկ պարտիզին մէջ : Մեծ սրտի գոհութիւն զգացեր եմ՝ երբ առիթ ունեցեր եմ տե- սակցելու աշակերտաց հետ, նկատելով միշտ զիրենք կայտառ, ուրախ, մարդասէտի, բա- րեկիրթ, նաեւ գոհ ըստ ամենայնի իրենց վիճակէն : Աշակերտաց այսպիսի պայման- ներն ոչ սակաւ պատուաբեր են վարժարա- նին մեծաւորաց :

Սակայն վարժարանին ազնուագոյն գանձն է իւր եկեղեցին, որ Հոգովմայ գեղեցկագոյն եկեղեցիներէն մէկն է, նուիրուած Տրչին- տացի Ս. Նիկողայոսի յիշատակին : մեծ եւ լայն, խաչաձեւ, առատադր կամ ծած- կայթը կարմրագոյն եւ սուկզօծ պաճուճանօք զարդարուած է, ունելով իւր մէջ մեծատա- րած զմբէթ կամ կաթուղիկէ մը, յորում գեղեցիկ կերպով նկարուած է մեծամեծ պատկերներով արքայաւորեան տեսարանն, Եկեղեցւոյն մէջ բաց ի աւագ բեմն, կան նաեւ դէմ առ դէմ հինգ զոյգ խորաններ, որոց իւրաքանչիւրն մէկ մէկ մատուակներ

կը կազմեն . երկուհատէն զատ՝ Յացածներն զանազան տեսակ մարմարիտներու հրաշալի ճոխութեամբ շինուած են՝ իտալական վեց հարիւրին հանճարամիտ արուեստագործաց վառվորուն երեսակայութեան ծնունդ լինելով :

Եկեղեցւոյն մէջ ամէն օր թիւ պատարագներ կը մատուցուին Հայկական արարողութեամբ, իսկ կիրարկէ և տօն օրեր ձայնաւոր կամ հանդիսաւոր պատարագ կը լինի, բաց ի արձակուրդի ժամանակէն, յորում աշակերտը զիրագնացութեան պատճառաւ Հոռովէն բացակայ կը զանօտին : Նմանապէս ամէն կիրակամօր ի՛ր երեկոյեան ժամերգութիւն կը կատարուի, իսկ կիրակի առաւօտներն ալ հանդիսաւոր պատարագէն առաջ երբեմն զիշերային և երբեմն առաւօտեան պաշտօն կը փատարեն աշակերտք, իսկ երեկոյն՝ երեկոյեան, հանդերձ օրհնութեամբ Սրբութեանն ի բազմոցի, ինչպէս սովորութիւն է կատարել ընդհանուր կաթողիկեայ Հայոց մէջ : Տարուան մէջ յատկապէս հանդիսաւոր կը կատարուին Կրօնական և Չատիկ ճրագալոյցներու տօնախմբութիւնն . այդ օրերը եկեղեցին կը լեցուի խուռն բազմութեամբ տեղացւոց և ծառայկանաց, որք միշտ զարմանալով և հիանալով Հայկական վեհ արարողութեան վրայ՝ կը մեկնին տաճարէն : Տեսնելու՝ արժանաւոր բան է այդ ժողովրդեան ցոյց առած յարգանքն առ հայազգիս և առ հայկական ծէսն . շատ ախորժիւ է փափաքելի է իրենց մանաւանդ հայկական հանդիսաւոր պատարագին ճաշակմանէն վերջը՝ ժողովրդեան բաշխուած հաղորդակցութեան մասն կամ նշխարը ընդունիլ բաժանող սարկաւազաց ձեռքէն : Հաւատացեալը ջերմանդուութեամբ կը յաճախեն յեկեղեցին նաեւ Աւագ Եարարուն մէջ կատարուած սպայի և խորհրդական արարողութեան տօնն, և յատկապէս մեծ ազդեցութիւն կը թողու վրանին Դոճբացէքի և Ռոտլուայի արարողութիւններն :

Եկեղեցւոյն մէջ ամենամեծ հանդիսով կը տօնուի նաեւ Ս . Լուսաւորչին Գիւտ նշխարացը, իբրև տօն Առաքելոյն Հայատառնայց, որուն յատուկ պաշտպանութեան ներքեւ զրուած է հայկական վարժարանն :

Լեւոնեան—Հայկական վարժարանին վարչական անձանց կազմակերպութիւնն . հետեւեալ կերպով է .

ա . Խնամակալ կամ Պաշտպան ժիրաւաւոր իշխանն կ'ընտրուի ուղղակի Սրբազան քահանայապետէն , ունենալով իրեն նաեւ օգնական խնամարկոչ եպիսկոպոս մը, որ նոյնպէս կ'անուանուի Սրբազանէն . իրենց պաշտօնն է մտադիր լինել վարժութեան և բարի ընթացից վարժարանին, ընդ վեհագոյն տեսչութեամբ Սրբազան Հօր :

բ . Մեծատուն կամ Տեսչիկ, իրեն օգնական ունի Փոխան—Տեսչիկ, և հարկաւոր եղած ատեն նաեւ ուրիշ ստարակարգեալ պաշտօնեաներ, որոնց ընտրութիւնն կը լինի խնամակալ կամ Պաշտպան ժիրաւորին ձեռքով, օր զիրենք պիտի ներկայացընէ Սրբազան Հօր, և վերջոյս ընդունելութեամբ պիտի հաստատուին իրենց պաշտամանց մէջ : Վարժարանին հաստատութեանէն մինչև այսօր հետեւեալներն ընտրուած են Սրբազան Հօրէն խնամակալու և Պաշտպան զբարոցին .

1 . Միրանաւորն Անտոն Հասունեան, հայազգի . (1883—1884) :

2 . Միրանաւորն Հովարդ, անգղիացի . (1884—?) :

3 . Միրանաւորն Յովհաննէս Սիմէոնի, իտալացի . (?—1892) :

4 . Միրանաւորն Լէտորովսքի, լեհացի . (1893 ցայսօր) :

Տարածման Հաստատ ժողովոյն Գահերէց կարդինայն սովորաբար պաշտպան ժիրաւաւոր կ'ընտրուի նաեւ հայկական վարժարանին, ըստ կոնզակի Սրբազան Հօր . թէպէտ և առաջին երկու ընտրուածներն նոյն ժողովոյն գահերէց չէին, այլ բացառութեամբ ընտրուած էին Սրբազան քահանայապետէն, որուն կոնզակի մէջ յայտարարուած է նաեւ խնամարկոչ օգնականին ընտրութիւնն ալ, այսպէս . « Քանզի կամք մեր են գի հայ . « կական զպրոցս օրոշեալ ինչ զօղիւց կա . « պեալ լիցի ընդ սրբոյ ժողովոյն տարագա .

« ման հաստոյ, վասն որոյ սահմանեմք
 « զի առ յապա ժամանակի կարդինալ զա-
 « հերեց նորին սուրբ ժողովոյ՝ իշխանու-
 « թեամբ և ակնարկութեամբ գերադոյն զա-
 « հանայապետին կարգեսցի ի Պաշտպան:
 « — Իսկ խնամարկու կամ վերակացու
 « զպրոցին կարգեսցի նա ինքն՝ որ և Ասե-
 « նազպիր է սրբոյ ժողովոյն՝ որ վասն ա-
 « բեւելեան իրաց: Եւ ի չլինել նորին խնամ-
 « արկու՝ մի ոմն ի Հոռովմեական ասաշնոր-
 « գաց՝ հրամանաւ գերադոյն քահանայապե-
 « տին՝ կարգեսցի խնամարկու: Ըստ այսմ
 որոշման կատարուած է մինչև այսօր, և
 խնամարկուք միշտ վերոյիշեալ ժողովոյն ա-
 տենադպիրներն եղած են, նախ՝ Գերբ. կրե-
 տոնի, որ այժմ՝ ծիրանաւոր է ի Նարսեէք,
 երկրորդ՝ Գերբ. Պերսիկոյ, որ նոյնպէս ծի-
 րանաւոր ընտրուեցաւ, բայց երկու տարի
 վերջը վախճանեցաւ, երրորդ՝ արքեպիսկո-
 սոսն Ալուսի որ բարձրագոյն պաշտօնի կօ-
 շուեցաւ, իսկ այժմ ալ Եպիսկոպոսն Ալոյշ-
 զիւյ Վէլչիս:

Իսկ վարժարանին անմիջական վարիչք
 կամ մեծատոբք միշտ հայազգի եղած են և
 պիտի լինին, ինչպէս որ սահմանուած է
 Սրբազան Հօրէն: Եոցա յանձնուած է այն
 ամէն բանի հոգը որ կը վերաբերի աշակեր-
 տաց բարեկարգութեան և զատախարակու-
 թեան, համանայն կանոնադրութեանց վար-
 ժարանին: Ուստի մեծատոբին պարտքն է
 վերոյիշեալ կանոնները պահել տալ աշա-
 կերտաց, և անոնց հոգեւոր զարգացման հոգ
 տանել զառ՝ խնամել նաեւ իրենց մար-
 մաւոր պիտոյքները. որով մատակարարու-
 թեան պաշտօնը գլխաւորապէս իրեն ձեռքն
 է, զոր կը գործարէ օգնութեամբ սոսրա-
 կարգեալ պաշտօնէից: Իսկ փոխան—մեծա-
 տրի ընտրութիւնը կատարուի մեծաւորին և
 խնամարկու Եպիսկոպոսին ձեռքով, որը ըն-
 տրելին կ'առաջարկեն Պաշտպան ծիրանա-
 ւորին, որ ըստ իւր պատշաճ զատողութեան
 կը հաստատէ կամ կը մերժէ: Փոխանորդին
 գործը պիտի լինի օգնել մեծաւորին, հե-
 տեւելով ըստ ամենայնի նորա օւղղութեան:

Վարժարանի Հաստատութենէն մինչև
 այսօր եղած մեծաւորներն են հետեւեալներն.

1. Սահակ ծայր. վրդապ. ճիզմէնեան,
(1888—1884, մայիս):
2. Տեղապահ մեծատորի Աւետիս վար-
զապետ Արփիարեան. (1884, մայիս 22—
հոկտ. 1):
3. Յարութիւն ծայր. վրդապ. Ռուպեան
(1884, հոկտ. 1, մինչև 1892):
4. Յովսէփ ծայր. վրդապ. Մելքիսեդե-
կեան (1892, նոյ. 1, մինչև 1895, յունիս):
5. Պետրոս վրդապ. Գոյունեան (1895,
յունիս — ցայսօր):

Իսկ փոխան—մեծաւորի պաշտօնն գրեթէ
 ի սկզբնաւորութենէ վարժարանին մինչև
 ցայսօր զովիլի արդեամբք կը կատարէ Յով-
 հանէն վարդապետ Միքենեան, որ ուսուցիչ
 է միտնգամայն հայերէն լեզուի:

Վերոյիշեալ պաշտպան ծիրանաւորաց,
 խնամարկու առաջնորդաց, մեծաւորաց և փո-
 խանորդաց ցոյց առած գործունէութիւնն և
 ունեցած արդիւնքին մի առ մի այստեղ յի-
 շիլը թէ՛ երկար կը լինի և թէ՛ մանաւանդ
 նպատակէս զուրս, որ է տեղեկութիւն տալ
 Հայկական վարժարանին վրայ մեր ընթեր-
 ցողաց և ոչ նոյն վարժարանին արդիւնաւոր
 պաշտօնակալաց վրայ, որոց ևսանգուն է
 իմաստուն գործունէութեան արդեանց՝ իօ-
 սուն միայ է վարժարանին այժմեան զար-
 ցացեալ և բարգաւաճ վիճակը: Այսպսփ
 միայն ըսելու լծող ներքն ինձ ընթերցողք՝
 որ ինչպէս «ասող քան զասող ասուել է
 փառօք», այսպէս ալ արժանաւոր արդեամբք
 փալլողաց մէջ՝ մեծազոյն արդեամբք անմահ
 պիտի մնան նոյն վարժարանին յիշատակա-
 զորց մէջ և բարերարուած աշակերտաց սրբ-
 տին խորը՝ պաշտպան ծիրանաւոր Հաստե-
 նեանի և մեծաւոր Ռուպեան վարդապետի
 անուններն, որոց ևսառայնոյն գործունէութիւնն
 վարժարանորդին հաստատապէս հիմնելուէն ձե-
 սկզբնաւորիչուն Համապատեճառ և միլիչ եղաւ,
 իսկ երկրորդին՝ նորա զարգանալուն և ա-
 շակերտաց աճելուն:

* * *

Վարիչներէն խօսքերնիս բնական կարգով
 կ'անցնի վարելոց կամ աշակերտաց վրայ:

որոց ընտրուելոս պայմաններն, զգեստոց տարազն, ուսմանց ժամանակախիշոցն և առանդոսած ուսումներն, անշուշտ մեր ընթերցողաց հետաքրքրութեան ափթ իրանս լինել:

Հետեան—Հայկական վարժարանն որոշուած լինելով հայ երիտասարդներն յառաջիական պաշտօն կրթելոս, հետևաբար Հայաստանի և հայաբնակ գաւառներու զանազան կողմերէն կը հասաւորին աշակերտք, ըստ կարօտութեան իւրաքանչիւր տեղեաց: Քնդունուելիք աշակերտք տասնուվեց տարեկանէն պակաս և քսանութըրոցէն աւելի պիտի չլինին. կարելոյն չափ շննք պէտք է լինի՝ որ ընտրելագոյնք և ստորելակամ կոչման յարմար բնաստութիւն ունեցողք ընդունուին, սրունք կանխաւ իրենց մայրենի լեզուին ուսումն կատարելագործած լինին, և ճարտասանական ուսմանց ընթացքն աւարտած, և լատիներէն լեզուի քերականութեան գէթ սկզբունքներն ուսած լինին, համաձայն Սրբազան Հօր օտէպ յիշուած կոնդակին բացատրութեան. թէ, «Նորին հելիք ընդուն «նելի լինիցին՝ որոց աւարտեալ իցէ զբաւսասիրական ուսմանց սկզբունս, և յորս և առաւելապէս նշմարեցին ուղղութիւն բաւաբուց առ բաւանայութիւն»: Բաց աստի՛ ընտրելիներն պէտք է երգեցողարեան մէջ ալ գովելի կերպով յառաջացած լինին: Ընդունուելիք աշակերտաց թիւը՝ համեմատ պիտի լինի ժողովրդեան կարօտարեան և միանգամայն վարժարանի և եկամտից:

Ընդունելութեան ձեւակերպութիւնն հետեւեալ կերպով լինելու է: Վարժարանին աշակերտութեան փափաքողներն՝ պէտք է իրենց բնակած երկրէն կանխաւ աղերսագիր ուղարկեն վարժարանի Պաշտպան ծերանաւորին. այդ աղերսագրին հետ միանգամայն պէտք է զրկուին կանոնաւոր վկայագրեր բարի վարուց, ուսմանց յառաջադիմութեան, մկրտութեան և զրոշմի, եկեղեցական աստիճանաց (եթէ ունին), բժշկական յայտաբարագիր՝ մարմնական բարէյարարք և քաջատող վագմութեան մասին: Աղերսագրին ուղարկուելէն վերջը՝ պէտք է մեան Պաշտպան կարողինային պատասխանին իրենց ձեռքը հասնելու. և եթէ վերջինս հարցումներ

ըրած լինի՝ պարտաւոր են աղերսագրողը պարտաւարտելով պատասխանը տալ, թէ՛ իրենց և թէ՛ թեմական առաջնորդին ստորագրութեամբ: Այս ամէնը կատարուել յետոյ, երբ ընդունելութեան շտաբն ստանալոս լինին, ուղղակի պէտք է դիմեն ի Հոռով, և հոն Պաշտպան կարողինային ներկայանալով՝ իրեն ձեռքով պիտի մանեն վարժարանին մէջ: Վարժարանի մեծաւոր վարդապետ, յետ կանոնական պատշաճ պատրաստութիւններն ընել տալու և կանոնաց գիտութիւնն ալ լիովին հաղորդելու, կը հազուեցընէ նորընծայ զարին՝ վարժարանին մտաձեւ զգեստու տարազն:

Չգեստուց ձեւն այսպէս օտհմանուած է նոյն վարժարանին կանոնադրութեան. «Առ շակերտաց միաձեւ հագուստը (պիտի լինի) «պնդնաւոր պարեգօտ ասուի, հասարակ «կերպանէ, սեւագոյն, ըստ ձեւոյ արեւելեան «սովորութեան ծրարեալ ի ձախակողմն ի «պարանոցէ մինչ ի վայր՝ ընդ ամենայն «մարմինն: Օձիքը պարեգօտին հետ միտ «ցած (պիտի լինի) երեք փոքրիկ ժապաւէնով «և երեք կարմրագոյն կոճակով, և յիշեալ «օձիքին վրայ ճերմակ նեղ օձիք մ'ալ կը «յարմարուի, այնպէս՝ որ յաճախ կարող «ըլլայ փոխուիլ: Գօտին՝ որ մէջը կը «պատէ՛ կարմիր ասուի կերպանէ պիտի «ըլլայ, ու ծայրերը սակաւ մի ի ձախա «կողմն կախուած պիտի ըլլան: Գարոցն «զուրս՝ պարեգօտէն զատ պիտի հագուին «սեւ կրկնոց մ'ալ, որ վերարկու կը կոչուի, «և նոյն ասուի կերպանէ, որ նեղ չըլլալով՝ «հշտեաւ բուր մարմնոյն վրայ կ'իջնէ, «պարանոցին առջեւէն փոքրիկ ակիշով գա «ցուելով. և ոսնի թեզանիք երեսուն հա «երեքերորդ մտրե՛ ուտրէն մինչեւ ցօղս «ձեռաց: Հագած զուրպանին սեւ պիտի «ըլլայ, ու մուճակնին արև (կապ, խրոց?) «չպիտի ունենայ. գասկնին սեւագոյն և «զլիտարկնին ասանկիւնի պիտի ըլլայ: Չմեռ «տան մէջ պարեգօտայն վրայէն կրկնոց մը «կը հագուին, որուն ձեւը, նիւթը և գոյնը «վերարկուին պէտ և, միայն նիւթը քիչ «մ'աւելի հասա և թեւերն ու մէջը նուազ «լայն պիտի ըլլան »:

Այս տարազը կը կրին աշակերտը մինչև որ ընթացաւորտ լինելով՝ իրենց հայրենիքը դառնալու ատեն զպրոցական զգեալը ձգելով՝ քահանայից սովորական հագուստը զգեծով մեկնին:

* * *

Վարժարանին ուսումնական շրջանը բաժնուած է վեց տարուան. առաջին երկու տարիները կը կազմեն իմաստասիրական շրջանը, և վերջին չորս տարիներն ալ աստուածաբանականը:

Իմաստասիրական շրջան

Առաջին տարի. — Տրամաբանութիւն և ընդհանուր բնագիտութիւն կամ էսկաբանութիւն. — Գրահաշիւ, երկրաչափութիւն, եռանկիւնաչափութիւն. — Բնագիտութիւն. — Յունարէն, եբրայեցերէն:

Երկրորդ տարի. — Մասնական բնագիտութիւն. — Բարոյական իմաստասիրութիւն. — Աստեղագիտութիւն, մաթեմատիկական բնաբանութիւն, տարրաբանական բնաբանութիւն:

Աստուածաբանական շրջան

Առաջին տարի. — Աստուածաբանական տեղիք. — Կանոնական իրաւագիտութիւն. — Եկեղեցական պատմութիւն. — Արարողաբանութիւն կամ ծիսական գիտութիւն. — Քրիստոնէական հնախօսութիւն:

Երկրորդ տարի. — Տեսական աստուածաբանութիւն. — Բարոյական աստուածաբանութիւն. — Եկեղեցական պատմութիւն (շարունակութիւն առաջին տարւոյն):

Երրորդ տարի. — Սուրբ Գրոց մեկնութիւն. — Տեսական աստուածաբանութիւն (շարունակութիւն). — Բարոյական աստուածաբանութիւն:

Չորրորդ տարի. — Շարունակութիւն Գ. տարւոյն ուսմանց մինչև ցաւարտում:

Այս յատկապէս եկեղեցական գիտութիւն ներքէ և քարոզատուութեանց փորձերէ զատ՝

հայկական, լատինական և յունական լեզուաց և մատենագրութեանց՝ ուսմունքներն ալ կը մշակուին, ինչպէս նաեւ ըստ կամս աշակերտաց ուրիշ լեզուներու ուսուցումն ալ ըստ կարօտութեան իւրաքանչիւր դասուաց՝ որոց համար սահմանուած են ամէն մի աշակերտը:

Աշակերտը ամէն օր դաստուարութեանց համար կը յաճախեն Ուրբանեան վարժարանի դասարանները, ուր ամէն զատկաբար համար առանձին առանձին սենեակներ են որոշուած, այն դասերու համար՝ որ մի և նոյն ժամուն կը պատկանին, որք աւարտուելով՝ տեղի կու տան յաջորդ ժամու՝ դասերուն: Այսպէս աշակերտը՝ երկու ժամ առաւօտեան և երկու ժամ երեկոյեան՝ դաստասանց մէջ կը մնան, ընդ ամէնն չորս ժամ: Բայց որովհետեւ այս ժամերն ըստ հայրենի, Արարեալի, Քաղղէարէն լեզուաց գաւառստութիւնն ալ կը լինի շարաթը մի քանի անգամ, ուստի այս լեզուները մշակողներն մի ժամ ալ այդ նիւթոց դաստուարածք կը զբաղուին նոյն դաստասանց մէջ:

Այս է ուրեմն աշակերտաց սովորական վեցամեայ ընթացքն, համարելով որ ընդունուած աշակերտը կանխաւ պատրաստուած լինին իւրաքանչիւր դասուի կղերանոցներու մէջ, անմիջապէս Հոռով հասած ժամանակ մտնելու իմաստասիրական առաջին տարւոյ շրջանին մէջ. բայց որովհետեւ այդ կերպով պատրաստուած աշակերտը միշտ զանուած չեն, ուստի և հարկ եղած է այդպիսեաց համար՝ նախապատրաստական մի կամ երկու տարիով ընթացքնին երկընցքնել:

Գասերու վրայ խօսքս վերջացնելէն առաջ, զիսեյ տալու արժանի կը համարիմ թէ Ուրբանեան բարձրագոյն կամ մասնագիտական վարժարանին մէջ իմաստասիրական և աստուածաբանական ուսմանց ընթացքը լրացնող աշակերտը, կրնան խնդիրք տալ առ վերապետուծ ծիրանաւորն նոյն վարժարանին, և ընդունուիլ ի քննութիւն վարչապետական (Doctoratus), աստիճանի: Այդ քննութիւնն յաջող կերպով կատարողներն՝ կը ստանան վարչապետական վկայագիր (դիպլոմ) փիլիսոփայութեան և աստուածաբանութեան. որով և իրաւունք կ'ունենան

ուսուցանելու զայնս ի վարժարանս և ի Հա-
մալարանս Երոզովոյ:

Սրբազան Հօր վերոյիշեալ կոնդակին մէջ
ըստած է թէ աշակերտք Հայկական Գալոցին
« անցայց ընդ փոռ՝ ճինութեանց՝ ընկալ-
ցին զաստիճանս սկզբմականս » և նոյն
վարժարանին կանոնադրութեանս ալ կը բա-
ցատը, թէ « Բնդունակ դատուող աշակերտք
իմաստասիրութեան կամ Աստուածաբանու-
թեան վերջին տարին՝ վարդապետական
պատույ ճինութիւն և կամ Հրապարակական
վիճարանութիւն ընելու կ'ընդունուին . բայց
ամէնքն ալ ջանալու են որ վարդապետա-
կան պատուոյն ճինութիւն կատարին » :
Արդ, Հետեանք այս շնորհմանքս, մինչև
այսօր ոչ սակաւ աշակերտք Լեւոնեան—Հայ-
կական վարժարանին՝ լիուիլ գոյութեամբ
կատարելով այդ ճինութիւններն՝ ստացեր են
վերոյիշեալ պատույ աստիճանները, թէ՛ իրենց
և թէ՛ վարժարանին պատուաբեր ջանքով:

*
* *

Հաստատութեան սկիզբէն մինչև այսօր
Հայկական վարժարանն ունեցած է վաթսուն
աշակերտներ, որոց քսանը եօթը քահանայ
ընծայուած են, իսկ մնացածներն որք այժմ
ընթացքի մէջ են, Հեռզհետէ առ նոյն վախ-
ձոն կը գիմեն: — Աշակերտաց թիւն, ինչ-
պէս կանխաւ ըսի, սովորաբար վարժարանին
եկամտին համեմատ կը լինի, և մինչև այժմ
քսանուերկուքը չէ անցեր: Միայն վերջին
մէկ երկու տարուան մէջ նուազեր է մեկ-
նողներուն տեղ ուրիշներ չընդունուելու պատ-
ձառաւ, ազգային այժմեան ծանօթ տառա-
պալից պարագաներու բերմամբ:

Թէ՛ երկար և թէ՛ յօղուածիս նիւթէն
դուրս կը լինէր, եթէ ուզէի մի առ մի յիշել
այստեղ վերոյիշեալ վարժարանին ընթացքն
աւարտող քահանայից անուններն և ար-
դիւնքն . թող բաւականանան ընթերցողը
անոնցմէ նշանաւորագոյններուն անունները
միայն կարգաւով, որոց արդեանց և գործու-
նելութեանց ակնառատեա եղած են ազգայինք
զանազան գաւառաց: Այսպիսի նշանաւորաց
կարգին կը պատկանի,

Տէր Անտոյս վրդ. Արփիարեան, երբեմն
Փոխանորդ—Մեծաշորի Լեւոնեան—Հայկա-
կան վարժարանին, յետոյ քարոզիչ իւր հայ-
րենեաց մէջ յԱկն և ի Խարբերդ, և այժմ
Եպիսկոպոս Խարբերդի թեմին, սկսեալ 1890
տարիէն:

Տէր Գեորգ վրդ. Թերզիպաշեան, նշա-
նաւոր աստուածաբան, որ 1885 տարւոյն
Սրբազան Քահանայապետին ներկայութեամբ
ըրած աստուածաբանական ամենափայլուն
վիճարանութեան առթիւ՝ նոյն Սրբազանէն
տարօրինակ շնորհ ընդունեցաւ, առանց որ
և իցէ ճինութեան՝ վարդապետ աստուածա-
բանորեան կոչուելու: Երբեմն տեսուչ Լոռ-
սաշորյի յիկեռէիէ ի Կոստանդնուպոլիս, և
ապա քարոզիչ յԱնկիւրիս, այժմ կը գտնուի
ի Կ. Պոլիս:

Տէր Լեւոն վրդպտ. Քէլէձեան, շատ յա-
ջողակ կերպով ուսումներն աւարտելով այժմ
կը գտնուի իւր հայրենեաց մէջ ի Մարաշ՝
ստաբիլական քարոզչի պաշտօնով:

Տէր Անտոն վրդ. Իսկենտրեան, քաջա-
գոյն՝ ուսմանց ընթացքին մէջ, վարդապետ
աստուածաբանութեան, այժմ ժողովրդապետ
Քաղկեդոնի:

Տէր Մանուէլ վրդպտ. Գալայձեան, Գեր-
մանիկցի. քաջամուտ գիտութեանց, վար-
դապետ աստուածաբանութեան. տարածում
մահուամբ հնձուեցաւ ի կենաց Չէյթունի
մէջ, վերջին տարիներս քաղաքական յուզեալ
ժամանակի մէջ ճարակուած հիւանդութեան
մը բռնուելով:

Տէր Ներսէս վրդպտ. Պաղտիկեան, մեծ
գոյութեամբ աւարտելով ուսմանց ընթացքն՝
պատուեցաւ աստուածաբանութեան վարդա-
պետական աստիճանով. այժմ կը գտնուի
ի Կիւրին՝ ժողովրդապետութեան պաշտօնով:

Տէր Իգնատիոս Կակոսեան, Արդուինցի,
վարդապետ փիլիսոփայութեան, ճարտասան
քարոզիչ, քաջամուտ և սիրող եկեղեցական
գիտութեանց. այլ գերագոյն կերպով սիրող
սրբութեան վարուց, և օրինակ բարւոյ ոչ
միայն իւր զաւակացոց, որք զինքն Արդուսի
կը նմանցընէին, այլ նաեւ իւր քաղաքակցաց
և շրջակայից, որք զինքն իրբու կենդանի
սուրբ կը յարգէին: Այլ երկրէս աւելի երկ-

նից արժանաւոր բնակչին՝ ծաղկահոսակ կե- նաց ասարժամ մահը լացին իւր հայրենա- կիցք երկու տարի առաջ, և իբր ցոյց իրենց զգացմանն կանգնեցին մարմարինի վերայ փորագրուած արձանագրութիւն մի նորա յի- շատակն անմահացնելու համար:

Յօդուածս կը կնքեմ մագթելով լեւո- նեան—Հայկական վարժարանին այժմեան վարչութեան, նաեւ ապագային մէջ հասցը- նելու ազդիս՝ յիշելոց նման արժանաւոր հո- գեւորականներ, որով թէ՛ վեհազոյն Հիմնա- գրին և թէ՛ վաստակաւորաց բարի գիտաւո- րութիւնն ու շանքն օր ըստ օրէ աւելի պայ- ծաս կերպով պիտի արդիւնաւորի, և մխիթա- րիչ լինի շատ իսկ տառապեալ ազգի մը ցաւերուն:

Հ. Ա. Տիրոյեան



Ք Ա Վ Ա Ք Ա Կ Ա Ն Ա Մ Ի Ս

Լ Ա Ռ Ի Ն Ե Ր Ծ Յ Տ Ե Ռ Ի Ն Ո Ւ Ա Ր Ի

Ա Ն Ք Լ Ի Ա

ԱՍՏՆՔԻ ԳԼԻՌՑ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՅ պաշտօ- նեայի Ու- Ռիտլիյ, իւր ճառարխօսութեան մէջ է ԾԼԻՂՎԱՍՏ, ծանոյց որ Մեծն Բրիտանիա պեճաք եղածին չափ նաւեր ունի շինական ծովուն մէջ, պաշտպանելու անդիտական շահերը և ի զերես հանելու Պետութեանց սր և է յար- մարու՞ն. « Ո՛մանք կ'ըսեն, թէ Մեծ Պետու- թեանց շատերը կը ծծաւորն մեր վրայ. բայց այս Մեծ Պետութիւնք զիտեն որ Մեծին Բրի- տանիոյ ձեռքն են հանգստեանց բանալիները: Եթէ պատերազմն ըլլայ, ծովուն վերայ պիտի կռուի, և զիտենք սր նաւատորմիլը պիտի յաղթանակէ »: Կը համարուի որ Անդիա և Ճապոն միացած են միշտ հաւասարակշիւ ա- ռանձնաշնորհութիւնք խնդրելու Ռուսիոյ ի Գերմանիոյ ստացածներուն:

Անդիա վերջին ամսոյ մէջ է ներքս՞ զբա- ղեցաւ մեքենագործ աշխատաւորաց զործա- դադար խնդրով: Ընդ երկար տեւեց այս, զի բազմաթիւ ընկերութիւնք շահադէպ նորա- տակներով շարժե շարժե դրամ կը վճարէին զործադադար եղողներու: Սակայն կը համա- բուռի այդ յուզման վերջը արդէն հասած, կէր մը զործաւորաց յուսահատելով և կէս մ'ալ մի- ջամտութեամբ բարձրատիեան հոգեւորակա- նաց, յորս առաջին տեղին կը զրուռէ կարդի- նալն Վօն:

ԱՆՔԼԻԱ - ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Գեկեմբեր 25ին Իտալացիք քաղաւեր էին Գաստալայէն, յանձնելով զայն Անգլիա - եգիպ- տական բանակին: Փութով հրաման արուեցաւ տեղացի զինուորաց յառաջելու յՕսսպրի, զսր առին վանելով զտերութիւն: Սուսանի արշա- ւանքը նոր մշու՞ն առաւ, և կարծես Անգլիա - եգիպտական բանակը կ'ուզէ հասնիլ ի Իտա- թաւմ, նոր կնճիռներ չծաղաւս Գահիրէէն երս կու ջոկատք զրկուեցան դէպ ի Ռուսի ձալքաւ: